

## Ի Դ Ա Մ Ե Ն Գ Հ Ե Ս

---

### ԵՐԵԿՈՑՑԵԱՆ ԶԱՆԴԱԿԱՆՆԵՐ

Մայրամուտի ժամուն աշունը կ'երգէ  
Երգ մը տժգոյն՝ տառապող,  
Տիրութիւնը՝ քաղցրութիւնով ողողուն։  
Աւելի խոնջ ու ծըռած  
Խարազանին տակ ցուրտ նախկին քամիին,  
Մշշակն այրած կը նեսէ  
Լայն շարժուածքով՝ շորջանակի՝ սերմերու  
Գնացան ապուն լիցոն,  
Վեր շրջւած ըունձին քրայ:  
Ըստիակ հօտը ցիրուցան՝ ըլլուրէն  
Կ'ուղղըի գէպ ի փառի։  
Հովուուհիներ՝ հովիւներ բաց կոկորդով  
Կը վոսահին վաղնջական երգերու  
Դաշնակութիւնը հենազանդ ու թախծուա  
Արազանդին յոգնարիկ։

Անոշանան խարի խուրձին տակ ծըռած  
Հնկառացիրեան լաւ խարի,  
Կրն մը կ'ածնին հնուուն՝ տան վազելով  
Մըթնկիի սովորական գործերուն։  
Մըկին —

Յանկարծ ամէն աղմուկ կը դադրի,  
Կանգ են առեր հովիւներն  
Ու չեն այլ ննջ երգեր։  
Կինց մէկդի կը նեսէ ծանըր կապոցն  
Ու կը ծըռէ իր զըլուրին.  
Եւ կը ծըռէ զուրին հողագործը հողոտ,  
Որ իր ծախօթ ձայնով արօ՛րը կեցուց,  
Արօրի հոգոր՝ լուսափալ։  
Յառաջացող ըստուերին  
Եւ հանգստեան աւետեայ՝  
Լուր և ակոյթ օդին մէջ  
Զանգակ մ'իր կոյլ կը ծըռէ մելամազ։  
Աւելի նըս հնուուն  
Ուրիշ մ', ուրիշ մը դեռեւ  
Կու տան անոր պատասխան,  
Քոյրեր իրնց մէկ քոյրին։

Ուամինքն ունիին մէկ ձայն միայն հաւասար,  
Հոգեց համար ամէնուն։  
Եւ այս ձայնիկն որ չէ իրենցը միայն  
Այլ եւ ժամուն անունոքն թելարդի  
Ու քախարդի — ժամ խոնչ՝ անոյշ  
Ու կախարդի — ամէնուն  
Սրուն անցեալ դառնութեան  
Կը կապտէ որ եւ հետք,  
Ըզգալ կու տայ ամէնուն  
Ազուըներուն մէջ պլազում մ'արցունքի։  
Կարծեն օդին մէջ կ'անցնի շունչ մը կապոյտ  
Բաղականերու անծախօթ  
Եւ յուշուութ թերեւն երբեմբ շապըւած։  
Կեանք մը կարծեն խորդաւոր ու չքնար՝  
Ու կը ծածէկ մննէ ըստուեր մ'անթափանց,  
Կնակուումն տակ այն ձայնին յանկարծ մնզ  
Քօղածածուկ երեւաց։  
Ու կարճ երազի ինչպէս որ ձայնը կարճ է՝  
Ամէն անզամ խլէ անուշցած սրտերէն  
Մատածում մ'անուշ, յօրինուած  
Մուացօքէ զողարդկ սէրէ, ներումէ։  
Ու իբր ակօս մը հոգիին մէջ թողու՝  
Խորոշի, մըթին, անծախօթ  
Ուզումը զուր՝ անօպուտ  
Զափաանց շուր ապրւած մի բոպէի...  
Եթոին գանգիւնը հնուուոր պղինաներուն  
Հազիր կորսուած՝ եւ հազիր  
Երկնակամարը կէսիմուած պլազումէն  
Իր առաջին աստղերուն,  
Եւ ամէն ոք — մարդ թէ կի՞ն —  
Ճակասուը վեր բարձրացուցած վերըստին  
Կը մըսածէ վազուի օրն։  
Վազը՝ ծխաշունչ բունծը երբ  
Պիսիր նոգունի նոր սերմնի,  
Վազը երբոր նորէն հովիւն՝ հովուունի  
Սիրեն զիրար՝ նըման իրնց հոսերուն,  
Ազատորէն՝ արքին առջն լատուծոյ,  
Վազն՝ ուր պիտի ժամանակ  
Ըլլայ նորէն ատենու  
Եւ կըրեւու, առանց թերեւս մոտածելու  
Կարճ երազին, երազին  
Կախարդանքի, մոռացօնքի, ափրութեան  
Եւ քաղցրութեան, բաղձերու  
Ուամէն մուսքի արկուու

Թրգմ. Հ. Ա. Ղազարեան